

# Կ Ո Յ Ս Ն Ե Ր Ա Ն Ե Ա Լ

(THE BLESSED DAMOSEL)

Տ Ա Ն Թ Է Կ Ա Պ Բ Ի Է Լ Ռ Ո Ս Է Թ Ի



Ջայն նըկարեր էր շրթագորն՝ արիւնի,  
 Կոտորածի միջն՝ արդէն իսկ տըժգոյն  
 Իր մօտալուտ մահով, ու նէ կը քըլուէր  
 Այիթներէն և յապիգեան հոգերէն:  
 Քանդակուած էր դիմացը Նիլն յաղթանդամ,  
 Որ կը բանար՝ տըրտում տըրտուր՝ իր ծալքերն  
 Եւ իր լօղկին մանուածապատ ուղորտներն,  
 Ու կը կանչէր պարտեալներն իր կապուտակ  
 Ջըրերուն ծոցն ու խաւարչուտ անձաններն:

Ամենէն վերջ կար հոն Կեսարն Ազոստոս,  
 Որ երեքկին յաղթանակով մըտնելով  
 Հոռոճական պարիսպներէն, կը ձօնէր  
 Իտալական աստուածներուն ուխտ մ՝ յաւէրթ,  
 Կանգնելու Հոռոճ քաղաքին մէջ բովանդակ՝  
 Երկը հարիւր հատ մեծամեծ մեհաններու:  
 Ուրախութեան ու թաղերու, ծափերու  
 Դողըրդիւնով ամէն փողոց կը հընչէ.  
 Տիկիններու պար մ՝ունի մէջ մի մեհեան՝  
 Մէջ մի բազին. առջնն ամէն բազինի  
 Դէզ դէզ կոյտեր զենուած զոհուած եզներու:

Նըստած Կեսար լուսացնիցու ֆէրոսի  
 Ըսպետափառ շեմքին վըրայ՝ կը զըննէ  
 Մեծապայծառ դրանդիներէն կը կախէ:  
 Իր առջնէն պարտեալ ազգերը կ'անցնին  
 Երկայնաձիգ կարգով. տարբեր մին միւսէն  
 Լեզուով, զէնքով: Հրազօրը հոս էր զըրած  
 Նուսիրդական ազգն, Արիիկներն անգօտի  
 Ու Լեւիզներն ւաղնդուար Գելուններն  
 Եւ Կարնաններն. և հեզասահ զընացքով  
 Հոսուն Եփրատն, ու երկրի ծայրը բնակող  
 Մորինացիք, և զոյգեղջիւր շըռենտոս  
 Եւ աննրաճ Դահերն, ու իր վրայ ձըզուած  
 Կամուրջի ղէմ մըտմբուացող Կրասի գետն:

Հեփեստոսի հրաշակերտին և իր մօր  
 Պարզին վրայ կը հիանար Ենէաս,  
 Եւ անգիտակ այն մեծամեծ դէպքերուն՝  
 Անոնց նըկարը դիտելով հըրճուանօք,  
 Եւ առնելով ուսին վըրայ՝ կը շալկէր  
 Իր թոռներուն նակատաղիրն ու փառքերն:

Թարգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԵԱՆ

ՌԻՅԵՐՈՐԿ ԳԻՐԲ



Կոյսն երանեալ դուրս հակեցաւ  
 Երկնից սոկի վանդակէն.  
 Աջօն էր խորունկ քան խորութիւնս  
 Անդորր շրոց իրիկուան  
 Վարսերուն մէջ՝ Եօթը աստղեր  
 Եւ ձնքն երեք թարմ շուշան:

Ուսէն ուղը՝ ձորան անգօտի՝  
 Չունէր բանուած ծաղիկներ.  
 Սոսկ իր գործոց վարձ՝ Մարիամէն  
 Ձիւնափայլ վարդ մը կըրէր.  
 Ողջ ի վար կախ մազը՝ հասուն  
 Հասկերու պէս դեղձան էր:

Չուարթնոց պարին մէջ հազիւ թէ  
 Որ մ'անցուցած կ'երևնար.  
 Իր անայլայլ դէմքին վրայ՝  
 Չարմանքը դեռ կ'յամենար  
 Բայց մեր չափով իր այգ օրն էր  
 Տաք տարուան հաւասար:

(Ախ ինձ համար տասն անգամ տաս...  
 Բայց նէ հիմա և այստեղ  
 Վրաս ծոնցաւ և ճակտիս շուրջ  
 Ինկաւ վարսիցը հեղեղ...  
 Ոչինչ. աշնան սերիթափն էր.  
 Կ'անցնի՞ տարին դալկազեղ)

Կանգնած էր նէ Աստուծոյ տան  
 Պատնէշին վրայ երկնային  
 Որ անդունդին վերև Իրմէն  
 Շինուած՝ ծայրն որ արևն հագիւ,  
 Այնպէս բարձր որ արևն հագիւ  
 Կը տեսնուէր վար նայողին:

Կամուրջի պէս՝ կ'երկըննայ այն  
 Ծովուն վըրայ եթերի:  
 Վարը՝ մինչև խոն մծողուկի  
 Պէտ զարձող գունդն աշխարհի՝  
 Յայզին մութով և՛ օրուան բոցով  
 Պարապութիւնը կ'ուռի:

Էնոր շուրջը՝ անմահ սիրոյ  
 Պայտնուած մէջ ցնծակն՝  
 Ա.Ր.Ա.Ր.Ք.

Ջիրար գտնող ամուլք կրկինն  
Միշտ սրտայուշ անուններն  
Եւ դէպ Աստուած սւացող հոգիք՝  
Նուրբ բոցերու պէս սահին:

Ջինք պարուող այդ հրմայքէն՝  
Դուրս հակէր կոյսն Երանեալ՝  
Մինչև կուրծքին գիրգ հրպումէն  
Ջեռնոյր ոսկի վանդակն ալ  
Ու շուշաններն գոգ ննջէին՝  
Թևին վըրայ հեզածալ:

Երկնից հաստատ տեղէն տեսէր  
Ժամանակին բարախումն  
Աշխարհաց մէջ. Եւ կը դիտէր  
Անոր ուղին մոլորուն.  
Ու խօսեցաւ՝ ինչպէս երբեմն  
Երգեցին բոյլք աստղերուն:

Մտաւ արևն. կոր լուսնկան  
Փետուրի պէս դողողէր  
Խորն անդունդին. և արա նէ  
Խաղաղ օդին մէջ խօսէր.  
Ջայնն էր նըման աստեղց ձայնի՝  
Երբ երգեցին համանուէր:

(Ոհ, ի՞նչ գողտրիկ. թռչնոց երգին  
Մէջ հիմա իսկ չէր հնչեր  
Իր շէտն աղու: Երբ գանգակը  
Միջօրէին կը գանչէր՝  
Արձագանգին սանդուխն ի վար  
Քովիկս իջնողն ինքը չէր):

«Օ՛չ թէ, կ'ըսէր, ալ ինծի գար.  
Քանզի անշուշտ պիտի գայ.  
Չ'աղօթեցի՞, տէ՛ր, երկնից մէջ.  
Չ'աղօթեց՞ նա երկրի վրայ.  
Կրկին աղօթքն է գօրութիւն,  
Պէ՛տք է որ սիրտըս վախնայ:

«Երբ իր հագին ճերմակ դընն  
Եւ գլխուն ալ փառաց թագ՝  
Չեռք ձեռքի մէջ՝ մենք պիտ' երթանք  
Լուսոյ ակերն անյատակ  
Ու պիտ' իջնենք լուացուելու  
Աստուծոյ իսկ աչքին տակ:

«Պիտի կանգնի՞ք խորանին քով  
Անմատոյց և ծածկըւած՝  
Որուն ջահերն անդուլ շարժին  
Մաղթարներէն երկնասլաց

Ի՛ ամպիկներու պէս պիտ' հալին  
Մեր աղօթքները լըսուած:

Այն կենդանի, միտտիկ ծառին՝  
Պիտի հանգչինք շուքին տակ՝  
Որուն ծոցին մէջ անթափանց՝  
Մերթ կ'զգացուի Աղանեսակն.  
Ու իր հըպած տերևք հծծեն  
Իր անունը սրբունակ:

«Ես ինքս այսպէս ընկողմանած՝  
Անոր պիտի սովբեցնեմ՝  
Երգած երգերս ուր իր ձայնը՝  
Կանգ առնելով՝ յամբօրէն՝  
Ամէն քայլի գտնէ պիտի՝  
Իմաստ մը նոր ու վըսեմ:

(Մե՛նք՝ կ'ըսես միշտ: Այո՛, երբեմն  
Հոս մէկ էինք. և սակայն  
Աստուած պիտի բարձրացընէ՞  
Հետըդ անվերջ միութեան  
Հոգին որ սոսկ քեզի տածած  
Սիրով՝ հոգևոյ էր նըման):

Պիտ՝ այցելենք պուրակներուն՝  
Ուր կան Մարիամ և իրեն  
Հինգ նաժիշտներն՝ որոնց անուանք  
Հինգ քաղցրալուր համբոց են  
Կերթրուտ, Մարգրիտ, Կեկիլիա,  
Ռոզալիս և Մազթալէն:

«Որ գանգրագեղ ծաղկապըսակ՝  
Շուրջանակի նըստեր են՝  
Բոց-սպիտակ նուրբ կերպասին  
Մէջ՝ ոսկի թև կը հիւսեն  
Եւ մահուամբ նոր ծընողներուն  
Ենընդագգեստ կը գործեն:

«Թերևս անէն՝ նա լուռ կենայ.  
Բայց ես երեսս՝ երեսին  
Դըրած՝ մեր սէրն յիշեմ պիտի՝  
Աննիազ միշտ և՛ անմեկին.  
Մարիամ՝ ներող հպարտութեանս՝  
Պիտի թողու որ խօսիմ:

Ինք պիտ' տանի մեզ ձեռք ձեռքի՝  
Անոր այր շուրջն անհամար  
Հոգեք շարուած՝ կը ծնրադրեն  
Պատկուած գլխով ի խոնարհ  
Եւ ընդ առաջ եկող գուարթնոց  
Կը հընչին երգն ու ջընար:

Լ Ա Մ Ա Ր Թ Ի Ն Ի

« Հ Ի Ե Ե Տ Ս Ա Կ Ի Մ Ը Ա Ն Կ Ո Ւ Մ Ը »

Ք Ե Ր Թ Ո Ւ Ա Մ Ի Ն

Ա Ր Ե Ի Ե Լ Ե Ա Ն Ե Մ Ա Գ Ո Ւ Մ Ը

— 190. : —

«Հոն պիտ' հայցեմ Տէր Քրիստոսէն  
Անշափ միայն՝ որ երկինքն,  
ինչպէս երբեմն երկրի վերայ՝  
Սիրով՝ երկուքս պարիկեք.  
Հոն պահիկ մ'էր. հիմա յաւէտ  
Ըլլանք մեկտեղ ես և ինք»

Կոյսն ուշադիր դիտեց՝ լքտաւ  
Աւելի մեղմ քան աբբոսում՝  
«Այո՛ երբոր գայ» լըռեց, Լոյսը՝  
Թճող զուարթնօք լեփեցուն՝  
Դէպ ինք թրթռաց, (Տեսայ աչքը  
Աղերսարկու և ժպտունն)

Բայց շուտ կորաւ անոնց շաւիղն  
Ոյրորներուն մէջ հետի.  
Մինչ նէ՛ ձըգած վանդակին վրայ  
Իր բագաբեռն աղածրի՝  
Չնոքն երեսին դրաւ ու լացաւ:  
(Արտասուքը լըսեցիւ)՝\*

Թարգմ. Մ. Յ. ԱՆՍԵՆԿՅԱՆ

\* ԾԱՆ. — Այս թերթուածին Հեղինակը՝ որ Նախա-  
առաջալէիան կոչուած նկարչական զգրողին մեծ վար-  
պետն էր՝ Անզգիոյ 19րդ դարու առաջնակարգ բանաս-  
անգմանբն փոքր ինչ վար կը դասուի: Անիկա գերու-  
զանցապէս ներքացած ճաշակներուն թերթողն է, զունեղ,  
գեղապէս և խիղախ, բայց միշտ թիւ մը պազարուն:  
«Կոյսն երանեալ» որուն բնագիրը Անզգիբնի գոհար-  
ներն մէկը կը համարուի՝ զրուած է Հեղինակին պա-  
տանկութեան առնէ՛ Ամերիկայի փոփն յոսեփն «Ա-  
զաւ»ին իբրև պատասխան: Ուրիշ առնն կը յուսանց  
մասնաւոր ուսումնասիրութեամբ մը անդրադառնալ Ռուս-  
թի վրայ:

Մ. Յ. Ա.

Շիրիմը կը սորվեցընէ մեզ՝ թէ՛ մահկանացու  
ենք:

Պատիւը՝ երիտասարդութեան կը նմանի. ան-  
գամ մը որ կորսուի՝ այլ ևս չի ստացուիր  
(Գանդու):

Յաջողութեանց պազանիքը՝ առաջադրութեան  
հաստատութիւն է (Տիրգայել):

Յոյրը թշուառներու հայն է. նա միշտ դա-  
լար է:

Ո՛վ որ իւր փափաքները կը չափաւորէ, նա  
ըստ բաւականի հարուստ է (Վլոթէր):

Խոնարհութեան քողոյ ներքև ծածկուած հպար-  
տութիւնը՝ վատագոյն չարիքներ կը ծնանի:

Կեղար Տայիտայէն երկու որդի ստա-  
նալէն յետոյ՝ պատուհասէ խուսափելու  
համար կը դիմէ դէպ ի լեռները. արծիւ  
մ'իրենց որդիները կը յափշտակէ քա-  
լայրի մը մէջ տանելու՝ իր ձագերուն կե-  
նակից ընելու համար զանոնք. ծնողական  
բնազդէ մղուած՝ Կեղար և Տայիտա այդ  
այրին մէջ կը մտնեն և հոն կը գտնեն  
ծերունի մը՝ Արուսայիս անուամբ, որ ի-  
րենց կը ծանօթացնէ Աստուծոյ գոյու-  
թիւնը՝:

Լամարթինի այս ծերունին՝ կը համա-  
պատասխանէ Ենովքայ գրքին մէջ՝ նոյն  
խակ Ենովքայ անձնաւորութեան. սա ան-  
մեղ մարդու տիպարն է՝ գերազանցօրէն՝  
ապականեալ ընկերութեան մը մէջ. Արու-  
սայիսի նման նա միայնակ կ'ապրի և  
մարդիկներէն ծածկուած. անոր պէս միջ-  
նորդ մ'է Աստուծոյ և անկեալ հրեշտակ-  
ներուն միջև որ կը խնդրեն իրմէ միջնորդ  
ըլլալ իրենց և Աստուծոյ միջև իրենց կող-  
մանէ զրուած աղերսագրով մը. բայց Աս-  
տուած՝ անողորմ՝ կ'ըսէ մարգարէին.

«Հրեշտակները պէտք է աղօթէին մարդկանց համար,  
ս'չ իթէ մարդիկները հրեշտակներուն»:

Արուսայիս՝ Լամարթինի բերթուածին  
մէջ՝ պղնձի վրայ փորագրուած գիրք մ'ու-  
նի, որուն էջները կը տարուին կանոնա-  
ւորապէս արծիւէ մը՝ Բաալպէթի փողոց-  
ներուն մէջ նետուելու համար. Ենովք ալ,  
կը պատմէ հայագրի պատմիչ մը՝ վարու-  
ղան (ժԳ դար)

«Արար գիր և գրեաց յերկուս տախտակո պղնձիս և  
խնցիս և մարգարէացուս եթէ երկուս անգամ անցանէ աշ-  
տար»:

1. Էջ 196, 197. — Վկայութիւնները աւելի ընդար-  
ժակօրէն մէջ կը բերենց չոս՝ քան որքան են Ֆրան-  
սերէն բանաստեղծութեան մէջ խնդրը հայ ընթերցողնե-  
րուն աւելի հասկանալի ընելու համար.
2. Էջ 244.